

ՊԱՏԳԱԱՍՆ ԻՄ ՎԵՐՁԻՆ

Ուր ալ մեռնիմ՝ զիս մի՞այն Նրուսաղէմ քաղցեկ,  
Սուրբ Փրկչի կից մեր վանին գերեզմանին՝ հընամեայ,  
Ուր կը հանգչին հանգուցեալ սիրելիներըս բոլոր,  
Պարիսպէն դուրս բաղաքին, խաղաղութեան մէջ արդար:

Թող գերեզմանն իմ ըլլայ ժիշ մ'անոնցմէ մեկուսի,  
Որ կարենամ ամբողջն այդ՝ ըզգալ, ապրիլ հեռուէն:  
Որ բաղաքի մէջ ալ ես՝ վերջին շունչն իմ աւանդեմ,  
Առանձնութեան մէջ խոժո՞ք քէ սիրելոյ քեւերուն՝

Մարմինս տարէք անհրկէզ՝ Նրուսաղէմ՝ -դէպի տուն--  
Զի երբ Յիսուս աշխարհ գայ իր սուրբ կոչումն աւարտել,  
Կրնամ երբե՞ք չիմանալ՝ մարմինս բաղուի երբ այլ տեղ:  
Գերեզմաննոցն այդ խորունկ՝ գեղցիկ չե՛, բայց ունի

Գըրաւչուրիւն հոգիխոռվ, ուր մեռենե՛րը նոյնիսկ՝  
Կ'ըզգան իրար հարազատ «Սուրբ Փրկիչ»ի խնկարոյը  
Մընոլորտին՝ ապահով, կը սաւառնին ուր մի՞այն՝  
Սիրաշարչար հոգիներ, ըսպասելով փրկութեան.

Զըմեռն է ուր՝ մերբ սաստիկ, եւ հովերն են խօ՛լ ու խօ՛նք,  
Բայց կը հսկէ անոնց վրայ զանգակատան մօտակայ՝  
Մեղմ ու տրտում մեղդին. ժամացոյցն ալ կը յուշէ  
Բամբ զարկերով անայլայ՝ կեանքը երկրին անցաւոք:

Նրուսաղէմ. միայն հո՞ն՝ զիս բաղցեկ անպայման:  
Ա՛յս է պատգամն իմ վերջին, սիրելիք քէ բարեկամ,  
Զի երբ աշխարհ վերըստին ազատելու գայ Մեսիան՝  
Բաղուած մարմինն իմ այլ տեղ, կրնայ երբե՞ք չիմանալ:

ԱՆԵԼ